

Սեղմ' պըրկեացի հանգոյց զոր խուրճըն լայնեաց :
 Հաւաքեալիւր ըզհիւթն ի բուն դաշնաւոր ,
 Զի միութիւն առնէ ըզցեղս ազգ մի նոր :
 Մեզ Գեներալ բացցին ազատ նաւակայք .
 Ազատութիւն տկարին՝ քաջին է պարծանք :
 Օչ ընդ հազար թէ կրովք , որք զէւր կընճուեն ջուրս ,
 Իբր եւրոպեան Պալմիր՝ ի մտաց անդ խառնուրդս
 Տեսցէ զԳեներման , զիբեր յիւրում պարըսպին
 Հաղորդըս մտօք , խառնեալ ըզձեռն ի ձեռին :
 Զերդ բոյն արծուոյ , գեր ի վերոյ բըռնութեան ,
 Տարադրեցցն լիցի մըտաց օթեւան .
 Եւ յանմահից նահատակացըն վըսեմ ,
 Մէն ճառագայթ տացի սիրոյն փոխարէն :

Իսկ ես կարպի ձմերաց յեզերսըդ թափառ ,
 Որ դիմագրաւ մըրըկաց դառնայ յիւր գաւառ ,
 Իցիւ երբեմն յալիս քոյին անպըղտոր
 Զիմ թանայցեմ , լեման , զփետուր բըծաւոր .
 Օ՛չ զերդ յերէկն՝ ըզմուայլ մարգաւ թէ տարած ,
 Շագանակացն Հեւեայ յըստուերս հովանեաց
 Ըզճըկնորսին տեսից ըզքեւ թըռչարան ,
 Եռանկիւնի պայծառ փայլեալ ձիւնանման .
 Եւ զկարկաջումն ալեաց լըւայց կաթոգին՝
 Զոր մըրմընջեն զինեւ ծըփանք ջուրց քոյին .
 Զճերմակ տեսից փըրփուր , որ զքո հինեալ ծիր ,
 Աւուրց մեր նման՝ փայլեալ ցընդի ի կայտիռ :

Լ Ա Մ Ա Ր Դ Ի Ն

ԹԱՐԳՄ. 2. ՍԱՄ. ԿԱՅՍԵՐԵԱՆ



Ռուսաց Յարկուռն հարուստեաց վրայ
 հետաքրքրակասն տեղեկութիւնք .

Ստենօք Ռուսաստանի թագաւոր-
 ները՝ միայն համազգի կամ օտար իշ-
 խաններու աղջիկներ կին կ'առնէին . և
 եթէ ժամանակ անցնելէն վերջը այնչափ
 վրէժխնդիր չեղան իրենց հարսերուն
 մեծատոհմութեանը վրայ , սակայն
 պէտք չէ հաւտալ ոմանց ըսածին , թէ
 ինչուան յետին ռամկի աստիճանէն

ալ լծակից մը կը փնտռէին , և թէ ժող-
 վել կու տային Ռուսաստանի բոլոր գե-
 ղեցիկ աղջկունքը , որպէս զի անոնց մէ-
 յէն հաւնածնին առնուուն . երևելի տնէ
 եղող աղջիկներն էին միայն որ այս բա-
 նիս համար կը հաւաքուէին : Երբոր Ի-
 վան ցարը ուզեց իր որդին ամուսնա-
 ցընել , հրաման տուաւ իշխաններուն և
 պոյարներուն որ իրենց աղջիկները պա-
 լատը բերեն , զորոնք տեղաւորելու հա-
 մար շինուեցաւ կուսանոց մը , ուր իւ-
 րաքանչիւրին թուովը զատ զատ սե-

նեակներ կային: Սահմանեալ օրը բու-
լոր օրհորդները փառաւորապէս զար-
դարուած՝ հետզհետէ եկան թագաւո-
րին երեսուորելու երկիր պագնելով: Թա-
գաւորը երբոր իր ընտրութիւնը լմն-
ցուց, շարեւ տուաւ ամեն պարապ եւ-
լողները իրեն գահին դիմացը, և հրա-
մայեց որ ամենուն երեսը ծածկեն ոս-
կեհուռն, և մարգրիտներով ու ադա-
մանդներով բանած թաշկինակներով.
անկէ զատ տուաւ իրենց ստակ և եր-
կիրներ՝ զիրենք միտարելու համար
անընդունակ ըլլալուն վրայ:

Այսպիսի կուսաժողով գումարման
մը մէջ եղաւ որ Ալեքսիս, մեծին Պետ-
րոսի հայրը, իր երկրորդ ամուսինը ընտ-
րեց. սակայն սովորութիւնը տեղը եր-
թալու համար էր եղած գումարումը,
որովհետէ ընտրութիւնը առաջուրնէ
որոշուած էր, և այս կերպով: Ալեքսիս
քաղցր ընտանութեամբ կը կենակցէր
իրեն հաճոյացած պալատականներուն
հետ, որոնցմէ մէկն էր նաև Մադվիֆ
պօյարը: Օր խը ճաշածամուն ատենը
ասոր տունը երթալով, գտաւ զինքը որ
իրեն ընտանեացը հետ սեղանի նստեր
էր. աթոռ մըն ալ ինքը առաւ և նրս-
տաւ հացակից ըլլալու: Իրեն մօտ աղ-
ջիկ մը կար որ երիտասարդութեան և
գեղեցկութեան ծաղիկն մէջն էր, և
որուն համեստ, ազնուական և միան-
գամայն անպաճոյճ կերպը զբաւեցին
իր աչուրները և սիրտը: Այս աղջիկն
էր Նատալիա, դուստր Քիրիլ-Նարիչ-
քին անունով ազբատ ազնուականի մը,
որ իրանընչութեանը համար ստիպուած
էր գիւղը բնակիլ: Աղջկանը պայծառ
բարեմասնութիւնները շարժեր էին
Մադվիֆի կիները (որ ազգական էր Նա-
տալիայի) իրեն քով առնուլ զինքը և
իւրջակիին պէս սնուցանել: Մադվիֆ
որ արդէն իշխանին բարեկամութեամբ
բը իրեն շատ նախանձորդներ կուտած
էր, չուզելով որ Ալեքսիս իբրև իր ձեռք
առած սեպուի իրեն լծակիցը, խոր-
հուրդ տուաւ ցարին որ ըստ սովորու-
թեան արքունիք կանչուին այն օրհորդ-
ները որոնք իրենց մեծատոհմութեամբը

և վայելուչ տեսքովը՝ կրնային թագու-
հի անուան արժանի ըլլալ: Կուսաժո-
ղով հանդէսը ձևացած էր վաթսուն
նշանաւոր օրհորդներէ, որոնց թուէն
էր Նատալիա. և ինչպէս որ առաջուց
ամեն բան կարգի դրուած էր, Քիրիլ-
Նարիչքինի աղջիկը հրատարակուեցաւ
ցարեւնա՝:

Երբոր ցարին հարսը կ'ընտրուէր,
մեծամեծներէն մէկը կ'անուանուէր 'ի
նախադահուութիւն հարսանեաց արա-
րողութեանը և հանդիսին: Պալատին
գլխաւոր սրահներէն մէկուն մէջ կը
դրուէին երկու զահաւորակ՝ թաւշով
և դամասկեան կերպատով (քեմիսս)
ծածկուած. վրան երկու բարձ՝ իւրա-
քանչիւրը քառասուն կտոր սամայրնե-
րէ ձևացուած, որոնց մորթը կը կար-
ծէին որ դիւթութիւնները մերժելու
զօրութիւն ունէր, և կ'ընտրէին պօյար
մը, որպէս զի ինչուան որ թագապա-
տիւ փեսան և հարսը գանձ իրեն կնիկո-
վը նստի անոնց զահաւորակներուն վը-
րայ. այսչափ էր իրենց խնամատարու-
թիւնը ցարը և ցարեւնան 'ի հմայից
պահելու համար:

Ցարեւնան որ զարդարուած կ'ըլլար
իրեն յատուկ սենեկին մէջ, կը մտնար
նախ այս սրահը, հետն առած դիզիաց-
քիև (արարողապետ) և պօյարներու
կնիկներ, որոնց առջևէն կ'երթային եր-
կու պօյար, մէկը բռնած ցարին մոմե-
ղէնը որ կը կշռէր 3 թռտ կամ 100 լի-
պրէ, միւսը ցարեւնայինը որ կը կշռէր
2 թռտ կամ 66 լիպրէ. Դիզիացքիև
յետ ամեն մէկը իրեն պատշաճ տեղը
կեցընելուն, կը խաւրէր ցարին մեծ
պաշտօնակալ մը այսու պատգամաւ.
«Տէր, ժամանակը հասաւ որ դու սկը-
սիս հոգալ քեզի պատշաճ գործքը»:
Ցարը կու գար ան ատեն և կը կենար
իր հանդերձեալ հարսին քով, ուսկից
կը բաժնուէր ծիրանիէ ճոխ վարագու-
րով մը: Իրեն գալուն պէս երիցապետ
մը կը սկսէր աղօթքները զուրցել, և

1 Ցարին նշանուածը ցարեւնա կ'ըսուէր, նման
արքայազուն օրհորդաց. ամուսնութենէն վերջը
կ'անուր դարձնու անունը:

գլխաւոր աշխատանքս կը սանտրէր երկունշանուածներուն գլուխը . տէրութեան քարտուղարն ալ ոտքի վրայ կեցած իւրեն քով՝ ձեռքը մեղրաջրոյ դաւաթ մը կը բռնէր, որուն մէջ ատեն ատեն կը թաթխէր աշխատանքս իւր սանտրը : Երբ որ կը լմնար այս արարողութիւնը՝ ցարեւնային գլուխը կը ձգէին՝ ոսկի թաղին վրայ (որ զարդարուած էր մարգարտով և ադամանդով) քօղ մը՝ նոյնպէս զարդարուած մարգրիտներով ու գոհարներով : Անկէ վերջը առաջին պայարը կը ցանէր երկուքին գլուխը հռչակ շունի հունտ, զոր մէկը իրեն կը մատուցանէր ոսկի պնակով մը . և աս միջոցիս գլխաւոր աշխատանքս կը հովաքէր զիրենք սամուրեհնով, ու օրհնած միմերով կը վառէին հարսանեկան մոմեղէնները :

Յետոյ ցարին փեսաւէրը (ամեն ամուսնութեան մէջ պէտք էր որ փեսաւէր կամ բարեկամ մը գտնուէր, կամ գէթ մէկը որ անոր անուշը առնուր), կը կտրէր տեսակ մը խմորեղէն և պանիր, և կը հրամայէր հարսին ու փեսային և բոլոր ժողովականաց :

Այս փոքրիկ խնջոյքէս վերջը, ցարը և իշխանուէին ոտք կ'ելլային եկեղեցին երթալու համար . անոնց ելած ատեն՝ նորէն գահաւորակները կը ծածկէին սամուրեհնով, և առջի պայարը և իր կրնիկը նորէն կու գային կը նստէին հոն, որպէս զի ինչուան որ դառնալու ըլլան՝ պահեն ՚ի դիւթութենէ անոնց տեղը :

Իշխանը ձի կը հեծնէր, իսկ իշխանուէին կը մտնար բալխիւրի մը մէջ . ձիուն վրայ առաջուրնէ պատուաւոր մը նստած կ'ըլլար, ինչպէս նաև բալխիւրին մէջ տիկին մը մտած : Նոյն զգուշութիւնները կ'ըլլուէին անոնց եկեղեցին եղած ատենը . բայց աս անգամ պայարի տղաք կ'ըլլային որ իրենց միապետներուն հեծանելիքը և նստելիքը կը պահէին չար ոգիներէն :

Երբոր ցարը և ցարեւնան կը հասանէին սրբարանին դուռը, կը փուռէր ոտքերնուն տակ կրկնածալ դամասկեան կերպաս մը, ծածկուած քառա-

սուն սամոյրներէ . մետրապօլիտը կը ներկայանար անոնց և կը հրամայէր գինի, ուսկից կը խմէին երեք անգամ . երբոր խմելը լմնար, իշխանը գետին կը թափէր աւելցուքը, և երկուքը մէկտեղ կը կոխկըտտէին զայն : Աս գործողութիւնն ըսել կ'ուզէր որ մէկմէկու խօսք կու տային այնպէս խորտակել այն թշնամիները որ ուզենան երկուքներնուն մէջ երկպառակութիւն ձգել : Վերջապէս կը սկսէր պսակին արարողութիւնը :

Երբոր կը լմնար, կը դառնային յարքունիս նոյն հանդիսով և նոյն մարդիկներով՝ որոնցմով որ եկեր էին : Յարը և ցարինան կը նստէին իրենց աթոռներուն վրայ, և ահա կը բացուէր անատեն զիրենք բաժնող վարագոյրը . դրան մարդիկն ալ ամենքը տեղերնին կը նստէին, և կը հանուէր պսակելոց զիմայը խորված հաւ մը ոսկի պնակի մէջ . ցարը միայն կ'ուտէր անկից, ցարինան դեռ քօղածածով կը մնար : Յետոյ գլխաւոր պայարը նշան կ'ընէր, և կը մտնէին երկուքը իրենց սենեակները :

Երկրորդ օրը՝ ցարը և իր հարսը կու գային արարողութեան մեծ սրահը, ուր բոլոր պալատականները շարուած կ'ըլլային ըստ իւրաքանչիւր կարգի, կը նստէին դարձեալ նախընթաց օրուան սամոյր բարձերուն վրայ . ան ատեն զըլխաւոր իշխաններէն մէկը ոսկի նետով մը կը վերցընէր ցարինային երեւէն քօղը, և թոյլ կը տրուէր ամենուն որ զինքը տեսնան : Հոսկ ուրեմն կու գային եկեղեցականք, ազնուականք ու նաև վաճառականք՝ տալու թագակիցներուն իրենց յարգութիւնը և հարուստ ընծաներ :

Այս արարողութեանց մեծ մասը կը պահուէր պակաս շքով, մեծերուն հարսանեաց մէջ ալ . և շատ աւելի պարզութեամբ՝ միջին դասու մարդկանց համար :